

ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ը. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇՐՋԱՆ

1934-09-08

թիվ 8

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա.

Ներկայիս համար մանաւանդ, շատ կը վախճանք որ դադրած ըլլայ այլ ևս իբ արժէքն ունենալէ այն դատումը՝ զոր օտարները, մինչև կէս դար առաջ, կ'ընէին յաճախ մեր մասին, իրրե կրօնական ժողովուրդ մը մատնանշելով զմեզ:

Այդ կարծիքը, որմէ ամէնքս ալ ախորժ կը զգայինք դեռ այդ երջանիկ օրեւուն, այսօր առ առաւելն իրնայ նշանակել սա իրողութիւնը միայն թէ մեր քաղաքական ինքնութիւնը եւ ընկերային կարդ մը առաւելութիւնները կորսնցնելէ վերջ՝ մենք սկսած ենք ապրիլ կրօնական տարագի մը տակ միայն, մեր դարսուոր զոյութիւնը պատսպարելով եկեղեցական դրութեան մը հովանիին ներքեւ:

Դժուարին չէ սակայն վերահասու ըլլալ թէ, այդ վերջին հանգամանքը իր ճշմարիխ՝ այսինքն իրր իրական ընդունելով հանգերձ — ինչպէս է անտարակոյս — դարձեալ արդարացած չըլլար այդ կոչումը մեր վրայ, որ է ըսել թէ «կրօնական» մակդիրը ստորոգելիի մը հարազատութեամբ ընդիմանուած չ'ըլլար մեր ազգային նկարագիրին, եթէ ուրիշ կերպով իսկապէս արժեցուցած չըլլանք զայն մեր կետնքին մէջ. ընդհակառակն իրօնական հանգամանքը զործածած կ'ըլլանք լոկ իրեւ քաղաքական պիտակ, իրր պահպանակ միայն, անոր մէջ՝ այսպէս կամ այնպէս՝ կորուստէ փրկելու համար չմոռցուելիք անցեալի մը վիշտանքները:

Արդ, այլ է տեսել միայն՝ կրօնքի անուան տակ, և այլ՝ ապրիլ կրօնական կեանքով: Առաջինը չորս պատի մէջ փակուած՝ խցուած թանգարանական վիճակ՝ մըն է միայն, մինչ երկրորդը դէպի լայն հորիզոններ բացուող կենսունակութեան զրուականն ունի իր մէջ:

Մանրամասնութեանց չենք հետամտիր հոս, ճշգելու համար թէ ի՞նչ չափով եւ ի՞նչպիսի պայմաններու մէջ կրնանք մեզի վերազրել այդ երկու վիճակներէն մին կամ միւսը. ու կը բաւականուանք դիտել տալով միայն որ եթէ ազգի մը զրականութեան ներկայացուցած ընդհանուր կերպարանքէն կամ նկարագիրէն ներելի է հետեւցնել անոր մէջ ապրուած կեանքին բնութիւնը կամ դիմացիծը, բաւական շուարումի պիտի մատնուէր մեր մատծումը, պատասխանելու համար

սա հարցումին թէ կայ միթէ այսօր մեր մէջ կրօնական կեանք, այդ զաղագարին լայն և լաւաղոյն առումովը:

Մեծ հարցանիշը, նման մեծ ծովերու ժայռուտ ափափաներու ծանծաղուտքին մէջ շարժուկոծող փոսփորափայլ լազարին, պիտի տարուբերուէր իր շուրջը ցանուած կախման կէտերուն մէջ . . .

Թո՞ղ չյիշեցնեն մեզի՝ թիւը հազարաւոր գմբէթներուն, որոնք տակաւին մինչեւ քանի մը տարիներ առաջ կը բարձրանային մեր բնաշխարհին կամ հայաբնակ վայրերու մէջ. ո՞չ ալ անոնց՝ որոնք ամէն տարի ահա դէպի երկինք կը ցցեն իրենց խաչին սլաքը, Ափիւռքի այս կամ այն բեկորներուն վրայ: Մի միայն տաճարներու թիւէն, անոնց հազցուած կրօնական զեղարուեատէն, կամ նոյն իսկ անոնցմէ շատերուն մաշած սեմերէն՝ ուղիղ բանը պիտի չկարենար հետեցնել ճիշդ եղբակացութիւն մը հաւատքի կամ կրօնական կեանքի էութեան մասին: Վասնզի, երբ հարցը հոգեկան է, կամ զուտ զաղափարական բնոյթ ունի՝ թիւերու վիճակազրութիւնը յաճախ կրնայ պատրանքի ենթարկել համոզումը:

Մեր մտածումէն հեռու է անշուշտ ըսել թէ կրօնական կեանքին մէջ մեծ արժէք մը չեն ներկայացներ նույիրական յարկերը, որոնք հասարակաց երկրպագութեան հաւաքարանն են հաւատացեալներուն, ծէսը՝ որ միստիքական թովչութեամբ մը կը պարուրէ յաճախ հաւատքին տեսնզը, և վերջապէս բարեպաշտութիւնը՝ որ կրօնքի խորհուրդնին բարձրացումն է երկրէ երկինք և ծաւալումը՝ սիրտէ սիրտ: Ոչ, կ'ընդունինք թէ անհրաժեշտ են ասո՞նք ալ, բայց կը պնդենք թէ անհրաժեշտազոյն է բուն հոգեոր կեանքը մանաւանդ. ներքին ոյժի փոխուած հաւատքի այն մաքուր և հզօր շունչը՝ որ անհատները պարկեշտ և բարի կ'ընէ, և ժողովուրդներուն կուտայ՝ առանին, ընկերային և հասարակական կեանքի մէջ ողջախոհ և խաղաղ բարքի քաղցրութիւնը, և իմացական կեանքի մէջ՝ լրջօրէն վիտնամիտ և յառաջադիմական ձգտումներու խոյանքը:

Օրինակի մը պատկերովը բացատրելով մեր միտքը, երբ գեռ նիւթական արտայայտութեանց մէջ է միայն որ կը զզացնէ ինքզինքը, ջերմութեան այն աստիճանն է, որ օ՞ք միայն, կամ, առ առաւելն, ջուրը կը տաքցընէ, և որ իսկապէս կենսատու և արդասաւորող զօրութիւն մը կը դառնայ, երբ զարնանավերջի արեկն պէս կ'իջնէ հողին մէջ, բարոյական կեանքին ներքին խաւերուն մէջ, ուր կը պահուին հոգեկան կեանքին աղբերակները: Այն ատե՛ն է որ կրօնքը ստուգապէս շինիչ զօրութեան մը կը վերածուի, ու կ'արտայայտուի նաև զրականութեան մէջ. զանզի զրականութիւնն է ժողովուրդի մը հոգեկան և բարոյական կեանքին հայելին, անոր ներքին ապրումներուն ցոլացուցիչ տեսարանը. հետեւար, այս արամախունութեամբ, համայնքի մը կեանքին մէջ կրօնական զրականութիւն շլինելէն կարելի է եղբակացնել թէ հոն չկայ նաև կրօնական կեանք, այս զաղափարին խորազոյն հասկցողութեամբը:

Այդ կեանքը, կրօնական այդ կեանքը, լիուլի զոյութիւն ունեցած է մեր մէջ, մեր պատմական զոյութեան նախկին շըջաններուն, քրիստոնէական կրօնի մեր մէջ քարոզուելէն անմիջապէս ետքը, և անկէ վերջը շարունակաբար, երբ գեռ աշխարհի վրայ կը ճանչցուէինք իբրև քաղաքական ազդ ևս: Մեր կրօնքը՝ Աւետարանն՝ էր որ, Եկեղեցւոյ ծոցին մէջ, մեզի կուաար կարգի և կանոնաւորութեան, քաջութեան և կորովի, լոյսի և յառաջդիմութեան, իրաւունքի և նախանձախմնդրութեան, պար-

տականութեան և պատուոյ զգացման, բարոյականի և ընկերականութեան դաստիարակութիւնը. կրօնքն էր խարիսխը մեր քաղաքական և հասարակական կեանքին. և ասիկա՝ ոչ թէ — ինչպէս ճիզ կ'ընեն երեմն ոմանք հաստատելու — որովհետով և աշխարհազրական ծաւալով փոքրիկ ազգ մը եղած ենք սկզբէն, այլ որովհետու մեծ ազգերուն, այսինքն քաղաքական և քաղաքակրթական բարձրագոյն աստիճաններուն վրայ ապրած ժողովուրդներուն կեանքին մէջ եւս կրօնքը եղած է միշտ կենսունակութեան մեծ օրէնքը։ Շօշափելի իրականութիւն մըն է այս՝ ոչ միայն քրիստոնէական այլ նոյն իսկ նախաքրիստոնէական ժամանակներու մարգկութեան համար։ Հին Ասորեստանեայց, Բարելացւոց, Եղիպատացւոց, Հնդիկներու, Զիներու, Ճարմններու, Պարսից, Կայլն, քաղաքական և քաղաքակրթական կեանքը կ'առնուր միշտ իր ոյժը. Հռովմ, որ ի վերջոյ կայսեր աստառածացումին յանդեցուց իշխանութեան հեղինակութիւնը, շուտով պաշտպան կանգնեցաւ նաեւ քրիստոնէութեան եւ պետականացուց զայն, երբ տեսաւ անոր բարոյական անդիմադրելի զօրութիւնը։ Քաղաքակրթուած հին ազգերուն մէջ Յունաստան միայն այդ տեսակէտով չի կրցաւ օգտագործել իր կրօնը, վասնզի շատոնց կորսնցուցած էր ան իր բարոյական արժէքը՝ առասպեկտական միթարանութեան եւ իմաստափրական վերացականութեանց մէջ։ Պէտք չենք տեսներ ակնարկելու նոյն իսկ՝ անհամեմաօրէն բարձր գերին, զոր քրիստոնէական կրօնը կատարեց յետոյ, հետզհետէ, ամբողջ Միջին դարու, Վերածնութեան եւ արդի ժամանակաց շրջաններու պետական եւ ժողովրդական կազմակերպութեանց մէջ, Յիւլանդական, Կարլովինկեան կայսրութեանց օրով, և յետոյ անոնց կոտորակումներէն ձեւացած նոր և մեծ կառավարութեանց վերակազմութեան և ուժեղացման զործին մէջ, մինչև Ամերիկեան մեծագոյն Հասարակապետութիւնը։

Այդ բոլոր ազգերն ու ժողովուրդները, իրենց ամբողջ զոյութեան ընթացքին ծնունդ տուին միշտ կրօնական հսկայ զրականութեանց, որոնք ուղիղ կը համեմատէին իրենց մէջ զոյաւորուած եւ յառաջացած կրօնական կեանքին, աստիճանաչափն ըլլալով նոյն տաեն այլապէս հոյակապ և բազմազիմի այն ընդունակութիւններուն, որոնք հետզհետէ կը յայտնուէին իրենց մէջ՝ հոգեկան, իմացական, բարոյական, զիտական և այլ ուղղութիւններով։

Մինոյն երեսյին է որ պատահեցաւ մեր մէջ. ճիշդ այդ պատճառաւ է որ, ինչպէս ըսմինք, մեր զոյութեան նախազոյն շրջաններուն կրցանք ունենալ կրօնական լեցունկ և առողջ զրականութիւն մը, հարազատ և կենդանի արտայայտութիւնը մեր ազգային և կրօնական զիտակցութեան։ Կրօնական այդ զրականութիւնն էր որ, թէև հետզհետէ շրջանուտ նուազումներով, բայց հինէն ի վեր իր մէջ պահեստի մնացած զօրութեան մը վերբերումներով, շարունակուեցաւ՝ մինչև ներկայէն իրը կէս գար առաջ, այս կամ այն չափով տաքցնելով և ողերելով ազգին բազում կողմերով ինկած ջլատած ներքին կեանքը, ի վերջոյ յանգելու համար այժմեան տիտուր կացութեան, որ եթէ բոլորովին չի մարեց լոյսը և չ'սպառեց զայն մնուցանող կանթեղին իւղը, ցաւազին աստիճանի մը վրայ իջեցուց զայն, առկայծ փալփումի մը վերածելով ամբողջ ազգի մը հոգին պայծառացնող երբեմնի այն զեղեցիկ չահաւորումը։

Իրողութիւն մըն է ասիկա, որուն հակառակը կարելի չէ հաստատել։

Տրտմաղզած հոգւով անշուշտ, բայց անվարան պարտինք յայտարարել թէ այսօր չնւնինք մենք կրօնական զրականութիւն, այդ զաղափարին լուրջ ըմբռնումովը. ու ատիկա մեղի համար կը նշանակէ սա՛ միայն թէ՝ կրօնական կեանքը եթէ հիմուովին չէ զաղրած մեր մէջ, կանգ առած է սակայն անելի մը առջի, ինչ որ զրեթէ նոյն բանն է իրականութեան մէջ:

Երբ կրօնքը կը դադրի խօսուն գօրութիւն մը լինելէ՝ մերինին նման այլապէս տկար ժողովուրդի մը կեանքին մէջ մանաւանդ, ամէն օր անդունդ մըն է որ կը պեղուի հոն. կը փրթին՝ կը խզուին դատումին և տրամախոնումին կապերը, որոնք ամփոփուած լրջութեան մէջ կը պահեն անհատներու և համայնքներու իմացական կեանքը. ազատութեան ազնիւ տենչը կը փոխուի սանձարձակութեան խօլ կիրքի. շուարումի կը մատնուի բարոյականը. կը քայքայուի ամէն ինչ. խելառ հովեր կը սկսին հողմակոծել զինքը ամէն կողմերէ. վանզի պահպանողականութիւնը, ժողովուրդներու զոյութեան ամենէն ամուռ այդ կոռւանը, որ անցնող և զալիք սերունդներն իրարու շաղկապող անվկանդ ոյժն է, կը փշրուի՝ կ'ոչնչանայ, քանի որ կրօնքն է գերազանց այն ազդակը, որ կը զոյաւորէ և իր բնականոն ընթացքին մէջ կը կանոնաւորէ զայն, թոյլ չտալով հանդերձ որ տկուած և յետադիմական գօրութեան մը փոխարկուի անիկա:

Տկար է այսօր մեր մէջ կրօնական զրականութիւնը, վասնզի վատուժած է մեր կրօնական կեանքն ինքնին:

Պէտք է թողուլ իրերը՝ իրենց այդ վիճակին մէջ. ահա հարց մը, սուր ու դժնեայ իննդիր, որուն առջիւն ո՛չ ներելի է և ո՛չ կարելի՝ անտարբեր հոգւով անցնիլ:

* * *

ՀԱՆԱԳՐԻ ԵՒ ՄՏԱԴՐՄՈՒՆ ՅՈՒԹԵՐ

Մենութիւնը վայելելու համար, պէտք է գուրս ելնել ոչ միայն մարդերու ընկերութենէն, այլ տուներու ներսէն: Եթէ կը կարգամ, եթէ կը գրեմ, մինակ չեմ, նոյն իսկ երբ ոչ ոք ըլլայ քովայ կ'ոչկ'ք միայնակ ըլլալ, աչքերնիդ դէպի աստղերը բարձրացուցէք: Երկնային մարմիններէն իշխող ճառագայթները պիտի բարձրացնեն: Ճեր տեսակը գոեհիկ իրերէն զեր ի վեր: Կարելի պիտի ըլլար հաւատալ թէ բափանցկութիւնը տրուած է մինուրատին որպէսզի մարզը, աստղերուն տեսաբանվը: շարունակական յարաբերութեան մէջ ըլլայ վասմին հատ:

* * *

Մենք մեր դէմքը կրնանք տեսնել զայն մեղի ցուացնող ուրիշ մարմինի մը մէջ միայն. միեւնոյն կերպով, որպէսզի մեր հոգին ինքզինքը զգայ ու ճանչնայ, պէտք է որ ուրիշ հօգի մը իրեն հագորդէ անկէ ընդունած իր տակաւորութիւնը: — Ահա թէ ինչո՞ւ համար պիտի հանգուրէինք բոլոր չարիքներուն՝ քան բացարձակ եւ յաւերժական մենութեան մը: Ահա՝ թէ ինչո՞ւ համար պիտի խօյս տայինք բոլոր զիւմական պարտէ զներէն, որոնց մէջ պիտի զանէինք բուլը բշմաւի բաները: բացի մեր նմաններուն ընկերութենէն: